

Ո Ի Ի Լ Ե Է Մ Պ Լ Է Ք

Ուիլիելմ Պլէք, համաշխարհային ամենահուժկու եւ հոյակապ մտքերէն մին է, որուն մահուան հարիւրամեակը տօնեց Անգլիա երկու տարի առաջ: Աննշմար իր ժամանակակիցներու համար, այսօր ան կը դասուի մարդկութեան գերագոյն բանաստեղծներու կարգը: Անդրհայեցողական հրաշալի տեսիլներու եւ մարդարէական անօրինակ ներշնչումներու ազդեցութեան տակ, ան արտագրած է այնպիսի սքանչելի էջեր ուր իրական աշխարհը պատրանք մը կը թուի ըլլալ եւ որ զգայութիւններու սահմանէն անդին կը պատկերեն հոգեկանութեան խորհրդասքօղ եւ անպարազիծ տիեզերք մը իրական: Ինք, Ուիլիելմ, հոն է, աննիւթական եւ անարգել, որ կը սլանայ արծուօրէն բարձրագոյն այերջը իր մտաշխարհին, տեսնելու համար Աստուած որուն

հետ կը խօսի, զիտելու համար հրեշտակները որ կը զբօսնուն: Իր մեծագոյն ուժը եղած է ներհայեցողութիւնը, հանճարի իրական բոցը, որով ան արտակարգօրէն քնարերգակ բանաստեղծ է եւ խոռոզիչ ինքնատպութեամբ արուեստագետէ: Մարդկութիւնը, առաւել քան զար մը յառաջգիմութենէ վերջ միայն կրցաւ հասկնալ այս լուսաւոր իմացականութեան արժէքը, ապագայ բազմաթիւ սերունդներ զեռ երկիւղածօրէն պիտի յառին այս տեսլապաշտ եւ սեմպոլիսմ բանաստեղծին: Մենք ոչինչ ունինք իրմէ թարգմանուած. ներկայ կտորը որ գրուած է 1777էն առաջ եւ առանց վերնազրի, իր սեմպոլիսմ զրկահանութեան սկզբնաւորութիւնն է, ուր յայտնի չէ թէ ո՞վ սկնարկել կ'ուզէ հեղինակը իր «Նէ»ով:

ՏՈՐԹ, ՄԻՀՐԱՆ ՔԵՇԻՇԵԱՆ

ԱՅՆ ԱՏԵՆ ՆԷ ԾՆԱԻ ՏԺԳՈՅՆ ՓԱՓԱՔԸ

Այն ատեն նէ ծնաւ տժգոյն փախաքը, հայր Հեռաքրքրութեան, միշտ կոյս եւ երիտասարդ: Յետոյ՝ պողպատեայ Ծուլութիւնը, որմէ յառաջ եկաւ Տգիտութիւնը որ իր կարգին ծնաւ Զարմացումը: Այս բոլորը երկիւղէն յառաջացած աստուածներ են, որովհետեւ այս վերջինները իրենց նման սեռ չունին բնաւ, ինքնածին են եւ եթէ ուզեն, իրարու կը խառնուին արտագրելու համար զօրաւոր ուժեր:

Նէ զանոնք չէր ճանչնար բնաւ: Սակայն եւ այնպէս անոնք ամենքն ալ Ամօ-

թին հետ կը ճակատին եւ կը զօրացնեն անոր տկար թեւը: Հիմակ լոյսը ծագեցաւ եւ ոսկեղօծ արեւը իր ահեղ շարժումն սկըսաւ զարթուցանելու համար պաղ հողը իր Ուրախութեան ճաճանչներով: Բայց Հպարտութիւնը արթնցաւ եւ բնաւ չգիտցաւ թէ Ուրախութիւնը ծնած էր եւ հանելով իր յատուկ ընդերքէն թունաւոր սերմերը, ներարկեց զանոնք Ամօթ հրէշին, որմէ ծնաւ Փառասիրութիւնը՝ սողալով արջնագորտի նման: Հպարտութիւնը գայն կը կրէ իր կուրծքին մէջ եւ բոլոր Աստուածները

ծուռնկի կուգան իր առջեւ: Իր ուժգնութիւնը այնքան մեծ է որ Հսկարաութիւնը, անկէ ներշնչուած, տեսաւ մարգարէօրէն աշխարհի թագաւորութիւնները եւ իրենց բովանդակ փառքը, նախաջրհեղեղեան հզօրաբազուկ հսկաներ եւ ոճիրի վրայ կանուցուած կայէնի քաղաք: Այն ատեն զօրաւորն Բաբել, հազարլեզուեայ Բաբել, զինքը մինչեւ երկինք բարձրացուց: Ան կոչուեցաւ Խառնակութիւն եւ յանձնուեցաւ Ամօթին: Հսկարաութիւնը զայն տեսնելով արամեցաւ, բայց չէր գիտեր որ ան, ինչպէս նաև մնացեալը, յանձնուած էր Ամօթին:

Այն ատեն երեւան եկան, Նինուէ Բաբելոն եւ շքեղակերտ Տիւր (Սուր), և նոյն իսկ Ս. Քաղաքը՝ Երուսաղէմ: Այն ատեն ծնաւ Աթէնքի գիտութիւնն եւ Յունաստանի հպարտութիւնը եւ արեւելքէն աւելի հեռու գոյութիւնն առաւ Հոովմը, հարաւի եօթը բլուրներու վրայ, թագուհի աշխարհին եւ խորհրդանիշ Հպարտութեան: Նէ տեսաւ որ Արուեստները իրենց գանձերը կը բերէին եւ ճոխութիւնը տարածուեցաւ իր առատաձեռն սեղանին վրայ: Բայց հիմակ, ամպ մը ծածկեց երկինքը, եւ արշաւելով գէպի Արեւելք, գէպի մեծ քաղաքը կոտորեց, կայսրութիւնը խոյս տուաւ անկէ, սահմանուած ընդհուպ թափելու իր արիւնը և կորուելու, որպէս զօհաբերութիւն՝ քահանայի ձեռքով մը կատարուած: Նաեւ, անգամ մը եւս, արեւը իր թաւալումն ըրաւ երկարելու համար բարի թագաւորի մը կեանքը: Յրուեցաւ ամպը եւ Հոովմ կրկին փայլեցաւ, երեք պատկերով ճառանչազարդ եւ թագակիր: Այն ատեն Հսկարաութիւնը աւելի գոհ մնաց եւ տեսաւ թէ աշխարհ ինչպէս ծուռնկի կուգար եւ կը պաշտէր: Բայց հիմակ, արեւուն տակ, ծովէն Արեւ մ'եկաւ, բարձրացաւ եւ երկրի վրայ թափեց քաղցր ապուրջութիւն մը: Հսկարաութիւնը վախցաւ իր քաղաքին համար, բայց ոչ երկար ատեն, որովհետեւ, ուշադրութեամբ գիտելով նշմարեց որ Հսկարաութիւնը հոն կ'ըջ-

լսէր: Հիմակ, նոր բեղմնաւորութեան մը մէջ սարսափելի ցաւեր կը յարձակին իր վրայ և այնպէս աշխարհ կուգայ երկուորեակ մը, Նախանձը եւ Ատելութիւնը: Նախանձը անհուն ծաւալով օձի մը գլուխն ունի որ հարիւրաւոր լեզու կը սուլէ, իր թունաւոր շունչէն կը ծնի երգիծանքը, անարգ վարակում, որմէ ոչ ոք զերծ է: Անմարելի ծարաւէ մ'ընկճուած, ան կուլ կուտայ իր ինքնաշարժ թոյնը որ կը հիւժէ իր ստորին մասերը, որոնցմէ գետ մը կը ժայթքի: Խիստ սեւ եւ դարշահոտ, ան կ'անցնի երկրիս մէջէն, շառաչակոհակ թաւալելով, եւ կը կորսուի վերջ ի վերջոյ լճի մը մէջ որ կը կոչուի Մոռացութիւն: Այս գետի աղուքէն լեցուած է իւրաքանչիւր մահկանացուի բաժակը: Իմ բաժակս լեցուն է Նախանձին ամենագաւառն հեղուկովը, սակայն եւ այնպէս հրաշք մը կրնայ զիս առջի վիճակիս փոխել: Փափաքը կը պաղատի միշտ որ իրեն կաթիլ մը զովացուցիչ տան, ինչ որ կը մերժուի: Մինչդեռ երբ ուրիշներ կը նիրհեն Գոհունակութեան կակուղ անկողնոյն մէջ, անիծեալ սափուշն է որ կը խրի կուրծքս եւ ինձ երգել կուտայ: Որքա՛ն որ ալ քաղցր ըլլայ իմ երգըս, Նախանձն է որ զայն կը ներշնչէ: Ուրիշներու համբաւէն խթանուած՝ ոտքի կ'ելլեմ եւ իմ գանգատներս աւելի ներգաշնակ են քան իրենց ուրախութիւնները, իսկ երբ կարենայի մնաք բարով ըսել Նախանձին, իմ երգիս խաղերը աւելի բարձրաձայն պիտի գոռային երթալ ողջունելու համար նորածագ օրը: Ատելութիւնը, նիհար կախարգ, կը գրգռէ Նախանձը, անկարող գործելու ինքն իր ուժով ինչ որ ալ ըլլայ: Հիւժուած, անարիւն ստատնայ, աստուածները բոլորն ալ իրեն կը ծառայեն իր կամքին համաձայն: Այնքան մեծ է իր կարողութիւնը որ առասպելական Եկատէի (գօտիքի գիցուհի) նման, զանաք իր օրէնքներուն կը հպատակեցնէ: Ան կը մնայ անտեսանելի, հեռուն, սարսափելի քարայրի մը մէջ, սքողուած օրուան լոյսէն, ճակատագրին կողմէ ապաստի մը կապուած.

հոն կը կատարէ իր կախարհութիւնները, և իր հոնդիւնները այս զօրաւոր աշխարհը կը գորդեն: Ան կը հակակշռէ Նախանձը իր թմրեցնող թովչութեամբ եւ այսպէս Մեղամաղձոտութիւնը կը ծնի իր սեւ ընդերքէն: Կայ Մեղամաղձոտութիւն մը, ո՛հ, ո՛րքան հրապուրիչ, որուն երկինքը զետեղուած է Հոգիի երկնքին մէջ, որովհետեւ ան երկնքէն կուգայ եւ ուր որ ալ մեկնի, երկինք կը հեռեւի իրեն: Ան ետ կը բերէ փախտական ճշմարիտ Ուրարախութիւնը, եւ Տեսլականութիւնը իր գուտարն է: Քաղցրիկ Տեսլականութիւն: Ան, մարդուն կը բերէ Մարդկութիւնը. «Ան զայն, կ'ըտէ, և պահէ կուրծքիդ մէջ. երբ ինքնատէր ըլլաս, պիտի ըլլաս անին ամէն բանի»: Տեսլականութիւնն է որ Ծանօթութեան կը սորվեցնէ գիտնալու իրական ձեւը եւ զայն վերադին կը զետեղէ իր գահուն վրայ, կորսուած ասե՛նօք, ի՞նչպէս կորսուած, պիտի ըսեմ: Բայց գաղթեցնենք մեր ալլազան երգը:

Յոյց պիտի տամ թէ ինչպէս Գիտակցութիւնը երկնքէն եկած է, բայց ո՛վ կը լսէ անոր ձայնը: Գիտակցութիւնն էր որ մինչեւ մեզ իջեցուց Մեղամաղձոտութիւնը: Գիտակցութիւնը զրկուեցաւ որպէս պահապան հրեշտակ Բանականութեան, եւ Բանականութիւնը ասե՛նօք աւելի գեղեցիկ էր քան լսյալը, մինչեւ որ աղատեցաւ Ծանօթութեան սեւ գիտանին մէջ: Որովհետեւ Ծանօթութիւնը վաճառեց քաղցրիկ Անմեղութիւնը, և Բանականութիւնը անոր հետեւած պիտի ըլլար, բայց ճակատագիրը շարունակեց: Այն ասե՛ն Գիտակցութիւնը, իր գգնիչ հետեւորդներով, վար իջաւ: Հրաբորդը երգը կը շարունակուի, ըսելով թէ ինչպէս Հալարտութիւնը կուեցաւ եւ յաղթեց իր հօրը: Իր ձերմակ մօրուքի երկայնքէն կ'առուականան արծաթէ արցունքները եւ իր կուրծքէն խոր հասաչանքներ գուրս կ'ելլեն. իր բոլոր գաւակները, զինուած, կը թռնին գահազուրկ ընել զինքը: Սե՛ւ, խիստ սեւ եղաւ այս ո՛ճիրը: Ա՛օթը, մտածուելի մը մէջ, անոր

խառնաշառի գլխուն մօտ կեցած, խառնակութեամբ լեցուց զայն: Վախը, շղթայագերծ հեղեղի մը նման, կը թաւալի իր գահին շուրջ, ամուր սիւները խախտած են: Հիմակ բոլոր աստուածները մաշի կարգով կ'երեւին, փոթորիկի եւ գոռումի սեւ ամպի նման: Հալարտութիւնը զիրենք կը քշէ: Հիմայ անոնք կը շրջապատեն Աստուածը եւ կը շղթայեն զինքն ուժգնօրէն:

Հալարտութիւնը շղթայեց զինքը եւ յետոյ յափշտակեց ուրիշ աստուածներու վրայ ունեցած գերակշռութիւնը: Զիտարեց բուռն հովերուն վրայ եւ ցրուեց ընդգիւմամարտ բոլոր յոխորտացողները, բայց Ա՛օթը, հակառակելով իրեն կատաղօրէն և մաշի փոթորիկին մէջ սաւառնելով, իր շուրջը ծնաւ կատաղութիւնը: Եւ Ա՛օթը աշխարհ բերաւ Պատիւը եւ գաշինք կնքեց Հալարտութեան հետ: Այս մ'իջոյցին, ծնաւ Պայքարը, զօրաւոր իշխանուհի, որ երկնեց Նախանձը սարսափելի ցաւերով: Յետոյ Նախանձը ծնաւ Հոգը: Հոգը կը բնակի կնճռոտած ճակատներու վրայ:

Անկերպարան Պայքարը կը բնակի թագաւորներու գահերուն տակ, մոխրածածկ կրակի մը նման, եւ կամ կը թռի օդին մէջ, քաղաքներու ժխորին վերեւ: Հոգը ծնունդ առաւ անակն Յանկութեան, մ'իշա գեախն ծագած, եւ Պայքարը՝ Վրէժինդութեան: Ատելութիւնը, իր ակրատեսիլ քարայրին մէջ խորհրդածելով յղացաւ եւ ծնաւ Արհամարհանքը և Զրպարտութիւնը: Արհամարհանքը Հալարտութեան ծառան է, իսկ Զրպարտութիւնը կը թռի ամէն մարդու շուրջ Ատելութեան գերը կատարելու համար, որուն թէ՛ գերին է եւ միևնոյն ասե՛ն շար ոգին: Բայց Քաղաքականութիւնը Ատելութեան գործը կը տեսնէ նոյնքան լաւ որքան Զրպարտութիւնը եւ այս վերջինը յաճախ գործիքն է Քաղաքականութեան որ գուտարն է Ա՛օթին: Իրողութեան մէջ Ատելութիւնը իր կամքին կ'ենթարկէ բոլոր աստուածները: Քաղաքականութիւնը ծնաւ Խորամանկութիւնը եւ Նեղամատութիւնը եւ այս երկու աստուա-

ճուշիները կը բնակին քաղաքներու մութին մէջ՝ տարածելով իրենց մ'ուայ թեւերուն վրայ թշնամանքը եւ խորտակումը: Եզո՛ւկ, քաղաքներու մէջ, ո՛վ է այն մարդը որուն գէժքը իր սրտին գիմակը եղած չըլլայ:

Հպարտութիւնը գեղեցկութեամբ լի աստուած մը ճնաւ, աւելի ճիշդը՝ պատկեր մը, միջեւ որ Ծանօթութիւնը եկաւ զայն կենդանացնել. զայն կոչեցին ինքնասիրութիւնը: Աստուածները Հիացան անոր վրայ և ինչպէս Պանդորա (կին Արամազդի) զայն յատկութիւններով օժտեցին: Ան գորաւոր աստուած մեղաւ, որմէ ճնան Ունայնութիւնն ու Նախանձախնդրութիւնը: Ունայնութիւնը եւ Աժօթը ճնան Պատիւը

և նիզակակցեցան Հպարտութեան Հետ: Քաղաքակառուցիչը կը մնայ իրեն Հետ և որպէս գաւազ տուաւ իրեն Անվատահոյութիւնն ու կասկածանքը, յետոյ Նախանձախնդրութիւնը որ գուտարն է ինքնասիրութեան, ամուսնացաւ Պատիւին Հետ եւ ասոնք կը հետեւին իրեն աշխարհի վրայ: Գացէք տեսնել քաղաքներու մէջ ձեռք ձեռքի տուած Բարեկամները, գացէք տեսնել մարմինի եւ արիւնի բնական կապանքները, գացէք տեսնել աւելի զօրաւոր կապերը ամուսնական սիրոյ, զանոնք գրեթէ պիտի չգտնէք առանց իրենց մէջ լարուած տեսնելու Անճնասիրութիւնը:

ՈՒՒԼԵԿՄ ՊԼԵՔ

Թարգմ. Տոք. Մ. Բ.

Շ Ա Ր Ժ Ա Ն Կ Ա Ր

Տ Ա Ր Ի Ն

«Իեկանձերի պայծառափայլ իրիկուն՝
Վերջինը:

Ուորապտոյտ, ճերմակ ուղեկորոյտ հովին հետ անջրպետին մէջ՝ պարը խառն ի խուռն, ճեժ, պղզտիկ, քառակուսի թղթիկներու. թուանշաններ սեւ, մէկէն երեսունըմէկ, երբեմն կարծիր. խելացնոր պարը օրերու. կարծիր, սեւ օրերու. պարզ կամ աօնական: Փրցուած էջեր, փրցուած թերթիկներ: Հովին բիւր թեւերուն տրուած տարի մը, հովին տըրուած երջանկութիւններ, անձկութիւններ, սպասուածներ, կսկիծներ, լքումներ. թերեւս վայելքներ: Պարը ամենուն, ճերմակ թերթիկներուն, պատէն փրցուած նետուած ոչնչութեան ծոցը: Հեզմանք, երկէջները ճերմակ. պատկերը ունայնութեան, վաղադրու օրերուն: Ի՞նչ կը մնայ տարիէն. ի՞նչ կը մնայ ասլըրուած այդ ճիջոցէն. թրջուած, լղըրձուած, գունա-

տած թղթիկներ. ուորապտոյտ հովին հետ, քիչ յետոյ արդձին մէջ խղճալի. ողորձելի փտորուցներ...: Պատին վրայ, գատարկութիւն...:

... Գիւղանկարներ ձիւնով ծածկուած, երդիքներ սպիտակութեամբ բեռնաւոր, եզերիներ թա՛ ճերմակ բլուրներու կողքին. սառ, լուութիւն, հոշնգիւններ գազաններու. բոցեր շիկ՝ օճախը լափիլիզոյ վախ ապակիներ գողահար:

Յետոյ խնձորենիին աղաւոր ծաղիկներուն, ցուրաբաթիլներուն տեղ երդիքներէն պոռթկացած հարսնակներ. անտառներէն արտարուրուժը հճայիչ, կենսունակ շունչը սիրազրդիտ գարունին, ախշը բնութեան, փոփոխուժը եղանակներու, լեցուն հասնուժով, մաշուժով. անհասանելի տեսչանքով: Աճառ գիշերներ, գաղջ կամ հեղցուցիչ. արեւ կիզոյ. ծործոքը հեռաւոր առուակին մշտապալար գիւղին,